


Paris, 30 յունիս, 1907). — « Կ'իմացընեն հայ երիտասարդի մը մաւր, Պ. Մուղունեանի, Բարիզու Conservatoireի աշակերտ, որ մեծ յոյսեր կը խոստանար իբրև ténor »: — Gil Blas (30 յունիս, 1907). « Իմացանք Պ. Մուղունեանի մաւր, հայ նշանաւոր ténor, որ ընկճուեցաւ հիւծախտով, 23 տարուան » (De Tanville). — Վերջապէս, նոյն ցաւով, Figaron ալ (30 յունիս, 1907). « Կ'իմանանք թէ մեռած է Պ. Մուղունեան, հայ ténor, որ շատ ծանօթ է բարիզեան սանտներու մէջ » (Ferrari):



## Ճ Ա Կ Ա Տ Ա Գ Ր Ի Ն

### Ա .

Ո՛ր կը տանիս. — իրեն ըսի խրոված  
Ընդզօզդի խորիտ նայուածք մ'տանելով .  
Ալ բաւ է, բաւ, որքան ըզգեց սիրելի,  
Հետեւեցայ տառապանքի հնարքուդ :

Եկայ աշխարհ. — ճակտիս վերայ թափեցիր  
Մորս շիթերն արտասուքի, աչքերէս  
Հեռացուցիր կեանքի ժողիտն առաջին,  
Դբերի շուրթիս չոր ըստինքներ դատարկուած :

Դեռ լըճանցած թէ խաղն ի՞նչ է, լըճաստ  
Ասողբու լոյսն ու վարդին բոյրը չառած,  
Ողբ ու հառալ, անէծք, աըրտունջ լըսեցի  
Չճանցայ սեւ սուրճ՝ տեսայ ճանկը մաշուան :

Ու կրկն — սիրտը կարտով զեւ ծարաւ  
Հնարյոյնբու, զեփեւներու, շողբու,  
Հնդգ ծրոնցաւ՝ այդ սորողէն զըրկըւած՝  
Տանջանքներու անտանելի բեռնն տակ :

« Քալէ՛ » ըսիր . — և ցալեցի անգաղար՝  
Յանձնելով զիս փորձանքներուն խորտ ճամբուն,  
Ու թողուցիր զիս դեռ փոքրիկ տակաւին  
Վըջտին սօմէն սպտակներուն ըրճընդակ :

Անցանք քեզ հետ խնու աղտոտ յարկերէ  
Հեւղին մըրուրը ծըծելով, ու տեսանք  
Խնդգ մանուկներ առանց սարցուկ որբանի,  
Ու մեռաւներ զուրկ պատանցէ՛ սարսըռուն :

Ու թողուցիր հիւանդներու քովը զիս,  
Մահերներու քով մաւնետու . կուրծքիս վրայ  
Պենդ սեզմեցի թըրտառութեան հայներ,  
Համբուրեցի լուկ զեղընցած շըթուանքեր :

### Բ .

Կըսկիծներով դիտեր եմ եւ Հայրըս ծեր  
Ջեւ հոգալու մըտածումէն ընկճուած  
Յուսահատի մ'որոշումով մազերուն  
Փնակ քաշէն, շըթուանքներուն պըրկումներ :

Մորս չոր հնդգ լըսեր եմ սարսփով  
Մարած անքոք թո՛նիրին քով . կանթեղին  
Սակայն լոյսով անոր ճըսկում եմ տեսած  
Երբ մեզմէ մէ՛կը հիւանդ էր անհանգիստ :

Քանի՛ անգամ այս ճեռքերովս զողողջ  
Փայփայած եմ կընճուտ զեղնած ճակատներ  
Սիրոնք յոգնած և ցաւերէն յաղթուած՝  
Կ'ի՛րջային զերկա ըստփփանքի մը տնելով :

Ու մինչև վերջ խնդգ կեղեցուած սըրտերու  
Ողբն ու ճիւղբը լըսեցի, որոնց հետ  
Ես ալ սըրտիս կեղեցումները լացի,  
Ո՛վ անողոք և դու մըտիկ շըրիբ զիս :

Ուզեցիր ալ մանցադին տալ սիրնէքս  
Ապշուպիւ ա՛յդ ըստփփանքի ծաղկներն  
Որ շուրջս էին, թողուլ մինակ զիս, վերջիս  
Վըրայ ծըռած և վըջտին հետ զէ՛մ դիմաց :

### Գ .

Ո՛ր տեղ ծընար . ո՛ր ամպին սեւ արգանդէն  
Դուրս վիճեցար երկընթիւ մէջ խուճելով,  
Ի՞նչ օճեռու կաթ ծըծեցիր՝ անողոք,  
Եւ ո՛ր բուերն որբեցին քեզ ողբազնին :

Չակտից մըտայլը շատ եւ շատ դիտեցի,  
Աճեղ կըրակն հաւած շանթի կը նմանի,  
Շըթուանքներէ չըլըսեցի երգ մ'որ ինձ  
Պատմէր սիրոյ, յոյսի, խնդի վըրայօց :

Փուշի մէջէ հետեւեցայ քայլերուդ,  
Մինչև հիմայ ճամբան նեղ էր և ցարուտ .  
Ո՛հ, զըՌութիւն, լըջաղեցի վարդ մը դեռ  
Մինչդեռ հըսկայ նոճաստաններ եմ անցած :

Բուրբ ցաւերն ըզգացընել տըւիբ ինձ,  
Եւ ո՛ր դիպումնը շըրտեց զիս . ուղիւն  
Վըրայ ծընած բոյսի մը պէս զողացի  
Միշտ զողացի եկող անցողդ ալեքն :

Ե՛րբ պիտի աս ամպին որոտ վըրջանայ,  
Մեր ջըլեռուն վրայ այդ նըզովցն ո՛վ կը կարգայ .  
Ինչո՛ւ մերին զըլեռուն վրայ միշտ կը փայլի  
Կարմիր փայլակը ինչև աստիկ փոխարէն :

Ինչո՛ւ մըտիկ չես ընքը զիս, զըՌութիւն . . .  
Սա մաւնուան սեւ թիթեռնիկներն է՛րբ պիտի  
Հեռանան ալ սըրտե՛ս՝ ծաղիկ աըրբութեան,  
Ե՛րբ անոր մէջ արեւը ըող պիտի նետէ :

Բարկութիւնէս հիմա պիտի կտորտեմ  
Կեանքի բաժակս որ ճեւղիկ մէջ ես սեղմած .  
Ի՞նչ կը լամբես ճուն, անոր մէջ ի՞նչ մըրուր  
Եւ կամ ի՞նչ թոյն ըստինքներէդ կը քամն :

Ինծի ըսին թէ ճամբուս վրայ զաշտեր կան  
Մազիկներու՝ կենդանութեան և յոյսի,  
Թէ անոնցմով պիտի մոռնամ իմ ցաւերս  
Թէ իմ երկինքս անամպ մասեր ալ ունի :

Եւ ըսին ալ որ երազով մը թովիչ  
Պիտի սարիմ պիտի լինենք այս իմ սիրտ.  
Թէ անուշով մը պիտի՛ ճերճուիմք, զայն թաքուն  
Աջբտիս սիրոյ խորքերուն մէջ պահելով :

Թէ երբ մը զիս պիտի՛ ըզզւիւէ, լացընէ,  
Երկու աչքեր պիտի՛ երազիմ անմասնիք .  
Երբանկութեան պիտի սիրիմ ճետեւել .  
Մանրիկ գողցի՛ ցալներու՝ ուր ալ երթան :

Այսպէս ըսին անոնք որոնք ապրած են,  
Որոնք փետած են վարդն ու փուշը թողած .  
Անոնք որոնք իրենց աջնուր ու ճշարթ  
Ազմուկն քրած՝ մեծ լըռութեան կը սպասեն :

Ո՛րք են ասոնք, ո՛ւր այդ յոյսերն անդորրելչ  
Ամէն կեանքի մէջն սքրտի խոտաացուած .  
Ինչո՞ւ ինծի չես ասք զանոնք, մինակ ես  
Ինչո՞ւ զբրկուիմ ընդհանուրի վայելքն :

Ինչո՞ւ, ինչո՞ւ ուրիշներու կեանքին պէս  
Իմ կեանքս ալ, ո՞վ անողոր, վարդերու  
Կամ աստղերու ցեղէն չըբքի, որպէս զի  
Ես ալ վայելեմ այս լայն երկինք ու երկինք :

Ինչո՞ւ, ըսէ՛, նոճիներու սերմին մէջ  
Փշոտոցիքը սերմը կեանքիս, ինչո՞ւ զիս  
Անոնք նըման վըճերու վրայ որբցիք  
Եւ երզէ տեղ ինչո՞ւ տըլիք կոծուներ ք :

Եւ վերջստին ըսի իրեն խըռոված .  
— Ո՛ւր կը տանիս, ըսէ՛, զիս ո՛ւր կը տանիս,  
Այս զարվերին կատարն ի՞նչ կայ, այս ցաւի  
Երկայն ճամբան ո՛ւր կը յանգի, ո՛ւր կ'երթայ ք :

Ան չըփոթած նայեցաւ ինձ ու ըսաւ .  
— « Զճակտիչ խորը կըճեհուններուն մէջ բուրբ  
Ճառագայթներ պիտի զընեմ, արցունքէջ  
Պիտի մընի մարդիտ, վերջէ՛ջ շուշաններ .

Թէ չորրեցի ըզբզի երգով մայրական  
Թէ չըսուի ծեղի որբան, չանդիտ քուն,  
Պիտի չըտամ անուշիչ ալ սեւ դամբան .  
Հետեւէ ինձ, հոսկէ կ'երթան սուրբ փառքերն ք : —

Ու տըւաւ ինձ ճմար մը՝ ցաւիս սփոփիչ :

ՅՈՎՍԹԵ ՍԵՐԱՍՏՅԵՒ



ԱԶՔԻ ՏԵՍՈՂՈՒԹԻՒՆԸ ՀԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԻԴ-

ՆԵՐՈՒ ՔՈՎ

Այքի պակասարիւնները յասուչ կոս գտն  
չարիազանց ուսում ընելի: Գերմանական եւ  
րիտասարդարեան կեսը ակնոց կը գործածէ:  
Գիշերային աշխատարիւնները և արուեստա-  
կան յոյսերը ոչ նուազ վնասակար են: Փե-  
րուսի մէջ ոչ միայն 100, այլ 130 տարե-  
կան ծերեր (ըստ Չուտի) աչքի ոչ մէկ քե-  
րտարին ունին: Հոսմուղոյ այ կը յիշէ 140  
տարեկան հեղիկ մը՝ որ միևնչեւ 130րորդ  
տարին արատես մնացեր էր: Ամերիկացիք  
ատելի սրատես են քան սպիտակները, ոչ  
երբ ատելի յաւ աչք ունենալուն, այլ ատող-  
չարսական հանգամանքներու մէջ գտնուել-  
ուն համար, այնպէս որ իրենց ըով բնա-  
կոյ սպիտակամորթներն ալ կը սկսին ատելի  
չաւ տեսնել: Հիկները որ նուազ ուսում և ա-  
րուեստական յոյս ունեին, պետք են մեզմե-  
ք արատես եղած ըլլայ ընդհանրապէս: Ակնոց  
ուսնի՛ն հիկները: Կ'ենթադրուի թէ՛ Բարբրոնի  
մէջ՝ ունեին. այնպիսի մանր քանդակներ թո-  
ղած են՝ զորս ընելը բնական աչքով անկա-  
րելի էր: Կերտն քանկացիէն քար մը՝ գմբախտ  
մը՝ կը զներ աչքիէ վրայ սուսերամարտները  
չաւ տեսնելու համար: Ըստ ունանց պետք է  
այդ՝ գոնատոր ակնոց նկատել, ոչ երբ կար-  
մատեսի ակնոց: ԺԱ դարու արտա հնդիկակ  
մ'է որ մեծցնող ակնոց կը յիշէ, յետոյ Ռուս-  
մէր Պաքոն. ոմանք Սայվիկոս Արմատորը՝  
նորիշներ ալ Աղեքսանդր Սփիկան կրօնատորը  
կը համարին ակնոցի գտնող: Իսկ կրակ յա-  
սուչ թերեյու գործածուած ակնոցներ կը յի-  
շուին Արիստոփանէ. Արքիմեդէս զայն պա-  
տերազմի մէջ մտոց: Չարմանայի է որ Ե-  
գիպտոսի և Միչազետրի մէջ մեզմե 4000  
տարի ասուչ սպակիէ անօրներ կը գտնենք,  
բայց ոչ ակնոց: Պիկիտոս կը յիշէ արարեան  
հայելիներ, բայց ըսելով թէ յարգ չունին: